

նունն , պարսպաց մնացորդքն , աւերակը եկեղեցեաց , որոց թիւը 24⁴ կը հանեն տեղացիք , թէ և հիմայ միայն իրեքն որոշ կ'երևին , կ'իմացընեն որ նշանաւոր տեղ մը , քաղաք մ'էր հին ատեն . բայց պատմութեանց մէջ չեմ յիշեր . իսկ կիսաւեր եկեղեցեաց մէկուն մէջ սեան մը վրայ թուական մը կայ 500 տարիէ հին , « ԶԶԹ (1340) 'ի բարեխաւս ֆռանկին » . որ ֆռանկ անունով մէկու մը յիշատակ խաչ մը քան գակուած կը նշանակէ . իր 2000 տանց տեղ , ինչպէս որ կ'աւանդեն թէ ունէր , հիմայ հազիւ 20 տուն կայ : Բայց այն եկեղեցեաց մնացորդներուն մանր քան դակներն , կիսակործան գմբէթներն , վայելուչ ձեերն , և մանաւանդ պատերուն գունաներկ պատկերներն բաւականէն աւելի կ'իմացընեն տեղւոյն հարըստութիւնն և բարգաւաճանքը . փոքրիկ Անի մը կրնանք ըսել , գուցէ գենուացոց վաճառականութեամբալծաղկած . ասկէ 150 տարի առաջ լատին քարողիչ մը (Հ . Մոնիկ) այսպէս կը գրէ այս տեղէս անցնելով (1744) . A juger de ce lieu par les mesures de deux grandes églises ornées de mosaïques , et par les autres restes d'un grand mausolée , il est à croire qu'il était autrefois plutôt une ville qu'un village . Կ'երեի թէ պատիկ գմբէթաւոր եկեղեցին է ուասոլէ (շիրիմ) կոչածը : Ամեն տեսնող ճամբորդք հիացեր են այս շէնքերուս վրայ . որոց մէկն ալ եղած է անշուշտ՝ վերոյիշեալ լատին քարողչն առաջ Երանելի տէր կոմիտաս Նահատակին եղբայրն՝ Երեմիա Զէլէպի . « Տեսաք աչօք . . . (կ'ըսէ) 'ի Բար » բերդու գաւառն կամարակապ եկեր » ղեցիք , յօրինեալ պատկերք , զորս » 'ի նկատելգ՝ կարծէ ոք թէ վարպետն » նոր է նկարեալ զպատկերսն . և սուտ » չասեմթէ պակաս լինի արհեստ նըր » կարին քան զբունաց նկարեալ . հիաւ » ցուցանէր զմեղ և լացուցանէր զտեր » սողս . հինգ դրամք եկեղեցի և հինգ » խորանաւ , և 80 փէնչէրէիւ . յորոց » միջի հօտք դավրից (ոչսարաց) պատ-

» կէին » : — Միայն այս տեղս չէ որ դավարները՝ տաւաղած տեսանք և լացինք . այսպէս էր Անին ալ , և ուրիշ հին քաղաքատեղիք , մայրաքաղաքք չայոց . հոն ալ լացինք , կու լանք և պիտի լանք . և մինչև ցերք . . . : Կրնանք արդեք վայրկեան մը մսիթարուիլ տեսնելով այսպիսի աւերակաց նշանարիկ մը , պատկերիկ մը , ստուերիկ մը

Կը շարունակուի :

Բարոյական և քաղաքական տնտեսութիւն :

(Տես երես 53)

Զ . ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Ընկերութիւն , և իրեն մարդկանց ընձայած շահերը :

Միրըպոյի մէջ 1847 տարին ձախորդ գուշակութիւններով սկսաւ . սոսկալի արագութեամբ կ'աճէր ցորենոյն զինը : Մեծ տագնապ տիրած էր ամենուն մտացը մէջ . մենավաճառաց նկատմամբ միայն տրտունջ կը լսուէր՝ որոնք կ'արգելուին , կ'ըսուէր , ցորենին վաճառանց բերուիլը , և գուրս երևացածն ամբողջ կը գնէին , յետոյ մեծագին տոկոսեզ ծախելու համար : Ամեն տօնավաճառ ըլլալուն՝ յուղմննքը կ'առաւելուր և գաշանց աղատագրութեան վախ կար : Արդէն՝ ինչպէս ըսինք , շատ գաւառներու մէջ մեծամեծ շփոթութիւններ ծագեր էին և մերձաւոր քաղաքին հանգստութեանը վրայ կը սկսէին վախնալ :

Եւ որ մեծապէս երկիւղալին էր՝ հանդիպեցաւ մի և նոյն ժամանակ . ցորենին սղութիւնն ստիպելով ուրիշ բաներու համար գործածուած ստակին մէկ մասը հացի ծախել՝ շատ տեսակ ապրանց սպառումը նուազեցուցեր էր : Վաճառմանց այսպէս պակսելուն պատճառաւ մանրավաճառք դադրեր էին գոր-

ծատուններէ ապրանք գնելէն . և դոր-
ծատանց տէրերն ալ շտեմարաննին լե-
ցուն կեցեր կը սպասէին առանց ամե-
ննեին դրամ վաստրկելու . և անոնք որ
իրենց գործաւորացը վճարելու չափ բա-
ւական դրամագլուխ չունէին ինչուան
վաճառքնին ծախել չկրցած , արուես-
տանոյնին փակելու պարտաւորեալէին .
նոյնն եղաւ նաև 'ի Միրըպոյ : Նախ
և առաջ դարբնոցին տէրերն ընկճեցան
այս հարկին տակ . կարելի եղածին չափ
դիմանալէն ետքը՝ դեկտեմբերի 3 1եւ
հնոցները մարեցին , և միայն մէկ կամ
երկու կրակի աչք պահեցին զտելու հա-
մար և միանգամայն զբաղեցնելու հա-
մար սաստիկ կարօտ եղող գործաւոր-
ները :

Այս զգուշաւորութիւնն՝ որ շատոնց
նախատեսեալ էր , հովիտը շատ վհա-
տութեան մէջ ձգեց . դարբնոցին գոր-
ծաւորացն հետ նաև մայրեորներն ու
ածուխ ծախողներն և մետաղահաններն
ու զայն կրողներն ալ կը քանէին . վեր-
ջապէս շատ աւելի սոսկալի դէպք մը
գուշակել կու տար՝ որ է գործատան աշ-
խատութեանց ընդհատումը :

Տարին ուրեմն շատ ծախորդութեամբ
սկսաւ . շատերու միտքը տիսուր նախա-
զգացութիւններով կը պաշարուէր , և
ժարլան՝ որ իրեն թթուրնաւորութիւնը
բանեցնելու ասպարէզ կ'ուզէր գտնել՝
կարծես թէ ուրախ էր այս դիպուածիս
վրայ որով իրեն ծախորդ գուշակութիւն-
ները ստոյդ կ'ելլէին : Ոմանք բարձրա-
ձայն կը յայտնէին տհաճութիւննին , և
կը թշնամանէին այն տէրերն որ գթու-
թիւն չէին ցուցներ գործաւորաց վրայ՝
պէտք եղած ժամանակը գործածել տա-
լով զանոնք , և գործ չունեցած ատեննին
ճամբելով : Վինկենտ Տոռնիէ՝ դարբինը ,
'ի բնէ բուռն և տաք՝ ևս առաւել ան ա-
տեն բռնկած կ'երեար . հետագայ կիրա-
կին խօսակցութիւնը նախ ինքն սկսաւ :

— Արդ քաջ է , Պ . Տիւրբէ , գոչեց
վինկենտ , ինչ կ'ըսես հրամանքդ ընկե-
րութեան շահաւորութեանցն համար
մեզի պէս աղքատ գործաւորաց նկատ-
մամբ : իրաւոցնէ շատ աղուոր շահեր կը

պարզեէ , և մենք պէտք է որ երախտա-
գէտ ըլլանք : Գործաւորաց պէտք ու-
նեցող տէրանց խօսքին հաւտալով վի-
ճակ մը կ'ընտրենք՝ տեղ մը կը հաստա-
տուինք , կարծելով թէ միշտ աշխատելու
նիւթ կ'ունենանք . և ահա հաղիւ թէ
կը սկսին մեզմէ շահ չունենալ , ծառա-
յութենէ կը հանեն առանց մոտածելու
մեր ինչ իեղճութեան մէջ իյնալը : ինչ
աղէկ արդարութիւն . անիրաւութիւն
է այս . պէտք է որ այս բանս վերջանայ ,
և եթէ ամեն գործաւորներն ինծի պէս
ըլլային՝ երկայն չէր տեսր : Վասն զի ե-
թէ աշխատելու պէտք ունինք՝ տէրերն
ալ նոյնպէս մեզի պէտք ունին , և կրնանք
իրենց հասկըցնել որ խեղճ մարդկանց
կեանքը խաղալիկ չընեն : Դարձեալ կը
կրկնեմ՝ պէտք է որ այս լմբնայ , և որ-
շափ շուտ՝ այնչափ լաւագոյն կ'ըլլայ : —
Վինկենտի՝ ինչպէս յայտնի է , խօսե-
լէն առաջ զլուխը բռնկած էր , և քանի
կը խօսէր ևս առաւել կը բռնկէր : Եր-
բոր դադրեցաւ , Տիւրբէ հանդարտու-
թեամբ ըստ իրեն .

— Ես ալ քեզի պէս կը փափաքիմ որ
այս բանս վերջանայ . և ամենքնիս ալ
նոյնը կը փափաքինք , վասն զի ներ-
կայիս հանգամանքը բարի չէ բնաւ մէ-
կու մը համար . միայն կը տարակուսիմ
որ բռնութիւնը զայն վերջացնելու լա-
ւագոյն միջոցն ըլլայ : Սակայն գուր խելա-
ցի ես և աղէկ պատճառի ուժը կը հաս-
կընաս : ինծի մտիկ ըրէ ուրեմն և պաղ-
արեամբ պատասխանէ : Վիճակիդ ձեռք
զարկած ժամանակդ՝ քեզի խոստմունք
ընող եղաւ :

— Ոչ , Պ . Տիւրբէ :

— Տեսնալով որ ուրիշ գործաւորներն
այնու աղէկ ստակ կը վաստըկէին , գու-
ալ նոյնն ընտրեցիր . և բազուկներդ
աճառուտ ու մարմնով կորովի ըլլալուն՝
մտածեցիր որ իրենց ըրածը դու ալ
կրնայիր ընել . բայց ով խոստացաւ թէ
միշտ աշխատութիւն պիտի ունենաս . և
մինչ գացիր ու դարբնոցին մէջ աշխա-
տիլ խնդրեցիր , միթէ Պ . Պլոնտոյ մշտըն
ջենապէս զքեղ զբաղեցնելու խօսք տը-
ւաւ :

— Ճշմարիտն ըսելով Պ. Տիւբրէ, ոչ ոք ինծի խօսք տուող եղաւ։

— Արդ ի՞նչ բանի համար կը գանգատիս, մինչդեռ ոչ ոք խօսքին դէմ ընող եղաւ։

— Բայց, Պ. Տիւբրէ, երբ միայն աշխատութեամբ մարզս ապրուստը կը դանէ՛ շատ ժամր է անկէ զրկուիլը։

— Կը հաւանիմ, բարեկամ. այլ ասիկա պատճառ չէ որ ուրիշներուն դէմ անիրաւինք։ Երբ Պ. Պլոնտոյէն աշխատութիւն խնդրեցիր՝ բարիք չըրած տալով։

— Այս. սակայն հաւտա որ ոչ թէ ինծի շնորհք ընելու համար. գործառորաց պէտք ունէր, և ինչպէս ուրիշ մը՝ անանկ զիս ալ առաւ։

— Խնդիրն ան չէ թէ Պ. Պլոնտոյ բարիք ընել ուզեց քեզի աշխատութիւն տուած ժամանակը. բարիք ըրած թէ ոչ։

— Այս։

— Դուքու կողմանէդ փափաք ունէիր պարտական ընելու զինքն իր գործանոցն երթալով։ Աւելի բան պէտք չէ։ Աշխատութեան պէտք ունէիր, խնդրեցիր իրմէ. գործառորաց պէտք ունէր ու զքեզալ առաւ. իրեն համար աշխատեցար, վճարեց քեզի. ինչու համար կը տրտնջաւ։

— Այս պատճառաբանութիւնն իրաւացի է, Պ. Տիւբրէ. այլ զիտես որ այս պիսի դրութիւն մը սարսափելի բան է։ Այն ատեն ընկերութիւնն անձնասիրաց ժողովք մ'է, և լաւագոյն է անտառներու խորն երթալ ընակիլ։

— Կը սխալիս, վինկենտ. հոն ալ ընկերութիւն կը գտնես, վասն զի ընկերութիւնն աշխարհիս վրայ ամեն տեղէ։ Միայն անոր հետ աւրուելով՝ կը զըրկես զքեզ ընծայած բարիքներէն։

— Բայց, Պ. Տիւբրէ, ըսաւ վիէոլէն՝ որ առարկութիւններ ընելով կ'ուզէր կարծած մեծ խելքը ցուցընել. չես կը նար ժխտել թէ ընկերութիւնն իր անպատեհութիւններն ալ ունի։

— Ասիկա ոչ երբեք ուրացեր եմ, պարոն, ընկերութիւնն՝ ինչպէս մարդկային

ամենայն ինչ, խառնուրդ է բարւոյ և չարի. բաղկացեալ ՚ի պակասաւոր մարդոց, հարուստ եղեր են կամ աղքատ, գործառորք կամ տեարք. ուրեմն ինքներեն ընկերութիւնը կատարեալ չկըր նար ըլլալ. մարդկանց կիրք ունենալուն համար բնականապէս ընկերութիւննալ պէտք է կրէ. բայց որովհետեւ հարկաւոր է իրաց վրայ ճիշդ գաղափար ունենալ, կրնամ դու ընկերութեան մէջ գըտած անպատեհութիւններդ ճշգել։

— Դիւրին բան մ'է ինծի համար ասիկա. նախ ընկերութիւնը զմարդիկ իրարու մերձաւոր ընելով պատճառ կ'ըլլայ մեղանաց, որք առանց այնմ պիտի չըլլային. այսպէս առանց ընկերութեան ոչ չարանենդ և ոչ վաշխառու մարդիկ պիտի ըլլային, ոչ գոզք և ոչ եղեռնադորձք։

— Անտարակոյս, բարեկամ. անկարելի է վսասել մերձաւորաց՝ երբ չկան, և ուր որ բան չկայ՝ անկարելի է անկէ բան զողնալ։ Ստոյգ է ըսածդ Պ. Բալիսի պատմութեանը պէս։ — Տիւբրէի այս տաղերգութեան նկատմամբ ըրած ակնարկութիւնը ունկնդրաց ծիծաղը շարժեց, և վիէոլէն տեսաւ որ անհանձար խօսք մ'էր ըսածը։ Խսկոյն Տիւբրէ խօսքն առաջ տարաւ։

— Դժբաղդաբար այս առանձնութեան վիճակը՝ որ մարդս առնելիք կամ ուրիշէ ուզելիք բան մը չունենայ՝ եղած չէ, և այս կրնայ մոտածուիլ միայն անանկ մարդու մը վրայ որ զիպուածով միայնացեալ կզզի մը ինկած ըլլայ, ինչպէս է Ռոպէնսոն։ Աս զիպուածէն դուրս մարդիկ ոչ երբեք իրենց նմաններէն բոլորովին բաժնուած կ'ապրին։ Որչափ կ'ուզես վայրենի ենթազրէ, միշտ կը միանան, խումբեր ցեղեր կը ձեացնեն։ այս վիճակիս մէջ բաւական քանակով կերակուր գտնելու դժուարութիւնը կը ստիպէ զիրենք քիչ բազմութեամբ մեծ տարածութիւն ունեցող երկրի վրայ սփռուելու. ուրեմն վերաբերութեան կէտերը շատ քիչ են ՚ի մէջ ընտանեաց, և սակայն մարդկային կիրք ինչպէս այլուր՝ հոն ալ երեան կ'ելլեն։ Ի՞նչ կ'ըսեմ.

վայրենի կենաց մէջ իրենց ամենայն բռնութիւնը կը ցուցընեն . միթէ չե՞նք գիտեր որ մարդս այն վիճակին մէջ անդութէ և վայրագ՝ իր նմանը լափելու չափ . և թէ յելուզակութիւններ և աւազակութիւններ 'ի գործ կը դրուին , այս տարբերութեամբ միայն՝ որ հզօրագոյնը կը սպաննէ զտկարը , անոր աւարաւը ճոխանալու համար :

Այս վիճակիս մէջ , որ իրաւամբ բարբարոսութեան վիճակ կը կոչուի , կեզք ահաւոր կերպարանք մը կ'առնուն . անարգք են հակամիտութիւնք , սովորութիւնք՝ հասարակք և ստորինք , անմաքը ըութիւնք՝ զզուելիք . բնութեան զգացմունքն իսկ կը յուանան . յաճախ հայրը չկարենալով մնուցանել զորդին՝ կը սպաննէ . որդին՝ ծեր և հիւանդու հայրը կը մեռցընէ : Այս է անմեղութեան վիճակն՝ որ կը կարծես ընկերութեան պականութեան դէմ կանգնել :

— Բայց , պարոն , իմ միտքս վայրենութեան վիճակը գովել չէր . միայն կ'ուզէի ըսել թէ ընկերութիւնն յաճախագոյն կ'ընէ զեղերունս , առիթները շատցնելով :

— Թողութիւն կ'ընես , Պ . Վեհովէն , առաջուան զուրցածդ ըստ ամենայնի այսպէս չէր . բայց տեսնենք թէ ինչ որ հիմա կ'ըսես ճիշդ է : Որչափ մարդիկ կը շատնան՝ իրենց վերաբերութիւններն ալ կ'աւելնան , և դիւրութիւններն աւելի բաղմաթիւ ըլլալով , փորձութիւնք ալ աւելի ստէպ պէտք է որ ըլլան . կարելի է որ ուրեմն գողութիւնք և աւազակութիւնք բազմագոյն ըլլան . բայց միթէ գողցուած նիւթերուն թիւն համեմատութեամբ քան զբարբարոսութեան վիճակինը նուազ չէ : Ես այսմ ամենեին տարակոյս չունիմ :

Կ'աւելցնեմ որ մեր ընկերութեանը պէս քաղաքականացեալ ընկերութեան մը մէջ գողութիւնն անանկ բան մ'է՝ որուն համար տէրութեան գործակալաց հսկողութիւնը ամենազգի խորամանկութեամբք և զզուշութեամբք կը ստիպէ շրջահայեաց ըլլալու . վայրենութեան վիճակի մէջ գողութիւնը բացարձակ

զօրութեամբ կը կատարուի , զինուց զօրութեամբ կողոպտել է : իսկ մարդասպանութիւնը՝ գիտէք որ հետզիետէ նուազած է ընկերութեան հոգատարութեամբը . և եթէ օր աւուր կատարելագործուելով՝ մարդուս միրար փոխելչկարենալուն համար չիկընար խլել կը բերը , դոնէ անոնց չար հետևանքներուն առջել կ'առնէ , իր ամենայն անդամոցը վրայ հսկողական պահպանութիւն ունենալով :

— Ռ'ն , Պ . Տիւբրէ , գոչեց Լէոնարտ , չես կրնար ըսել թէ ընկերութիւնն հաւասարապէս իր ամենայն անդամները կը պաշտպանէ . եթէ այդպէս ըլլար՝ իրաւունք չէր տար միշտ տկարագունին հակառակ՝ զօրաւորին , փոխանակ աղքատին՝ հարուստին , փոխանակ հարստահարելցն՝ հարստահարողին :

— Դիտես , Լէոնարտ , որ ահաւասիկ ասոնք՝ հզօր ու տկար , մեծատուն ու տնանկ , հարստահարող և հարստահարեալ քաջահնչող բառեր են . բայց դու երբ ընկերութիւնն իր անիրաւութեանցն համար կ'ամբաստանես , ապահով ես արդեօք շինծու սովորական եղած զուրցուածքներ չկրկնելու վրայ : Տեսնենք ուրեմն թէ ընկերութիւնը զոմանս աւելի՝ զոմանս պակաս կը պաշտպանէ արդեօք , կամ թէ 'ի մնաս աղքատաց՝ շահեր կ'ընծայէ մեծատանց : Ինչու համար մարդիկ ընկերութիւն կը ձեւացնեն . զիսաւոր երկու պատճառի համար , իրաւունքնին ապահովապէս պաշտպանելու և վայելքնին աւելցնելու համար :

Մարդուս հիմնական իրաւունքն են կենացն , ազատութեանը , ստացուածոցը պահպանութեան իրաւունքը : Արդ միթէ ընկերութիւնը ամենայն զօրութեամբ շինսկեր հարստահարեալ պաշտպանելու և հարստահարողն՝ ովոր ալ ըլլայ , պատճելու . բայց որովհետեւ դու այդ բառերը կը գործածես , Լէոնարտ , գոնեա չսաբուխ . հարստահարեալ ինչպէս որ կը կարծես միշտ տկարը կամ աղքատը չէ , և ոչ հարստահարողը միշտ մեծատուն մը կամ զօրա-

ւոր մը . հարստահարող է ամենայն ոք որ անիրաւութեամբ կը զրկէ իր նմանը անձին կամ ստացուածոցը իրաւունքն : Այս նկատմամբ շատ անգամ հարլատահարեալը հարուստն է ու հարլատահարողն՝ աղքատը : Կ'ուզէիր դու որ միշտ աղքատն իրաւունք ունենայ դատաստանի առջև՝ տկար ու տնանկ ըլլալուն համար , և հարուստը միայն մեծատուն ըլլալուն համար դատապարտուի : Ասանկ սեպելնուս պէս՝ լաւագոյն է փութալ ըսելը թէ ամենքնիս մեզի բաղձալի եղած հարստութիւնը ձեռք ձգելնուս պէս իսկոյն յանցաւոր ենք :

— Բայց , Պ . Տիւրրէ , աս չէի ուզեր ըսել :

— Գիտեմ , Լէոնարտ . բայց այս է անխոհեմութեամբ յեղյեղած բառերուդ խորն եղած իմաստը : Ա՛հ , եթէ միայն ըսէիր որ ընկերութիւնն աւելի ընդարձակօրէն պաշտպանութիւն կ'ընէ հարուստներուն վրայ՝ վասն զի պաշտպանելիք աւելի ստացուածք ունին , իրաւունք կու տայի : Բայց աղքատին ունեցած գոյզն ստացուածքն ալ այնպէս աղէկ պաշտպանեալ է՝ ինչպէս մեծատանը . արդ սա այս պաշտպանութեան համար՝ ստացուածոցը տարածութեանը համեմատ կը վճարէ . զոր ուրիշ անգամ մանրամասնաբար պիտի տեսնենք :

Երկրորդ պատճառ մարդկանց ընկերաբար հաւաքուելու՝ վայելք աւելցնելու փափաքն է : Բայց միթէ ընկերութիւնն անանկ կարգաւորուած է որ ոմանց վայելքը կ'աւելցնէ՝ տուժիւք վայելից զոր այլք պիտի ունենային առանց ընկերութեան : Եթէ մէկն այս պահանջողական խենթութիւնն ունենար , բաւական էր համեմատել տալ իրեն տառապեալ աղքատի մը վիճակը մեր քաղքականացեալ երկիրներուն մէջ ընկերութենէ զուրս ապրող մարդու մը խեղճութեանը հետ : Ի՞նչպէս կը նկարագրեն մեզի ճանապարհորդք Ովկիանիոյ կղզեաց մէջ ապրող վայրենի ժողովուրդները . ընակութեան համար տերևապատ հասարակ հիւղ մը՝ հովէ և անձրե-

ւէ անապատապար , ուր խոնեալ են յամենայն հասակէ և սեռէ անխստիր առանց ամօթխածութեան . անկողնոյ համար տերև կամ մամուռ , կամ առ առաւելն՝ փախաթ մը՝ ի ծածկոց : Փոխան ագանելաց անասնոյ մը մորթ կամ հասարակ ասուոյ , (որոնք շատ զժուարութեամբ մանուած են) քանի մը յըցքնած կտորներ . կահ կարասիկ՝ ամենսին չունին . փոխան կաղմածոց՝ աղեղ և նետեր , ու կարթ մը լարովն հանդերձ . խեցի մը փոխան դանակի . սրածայր կոպիճ մը փոխանակ կայինի , պտղոյ մը կեղեն իրը անօթ , ձկանց փուշերն՝ իրը ասեղ , երբեմն ծառի մը կոճղն իրեւնաւակ : Ասոր հետ ուտելիքնին ալ ապահովչէ՝ որ սորդութենէ կամ ձկնորսութենէ կախմունք ունենալով , որ անստոյդ է ամենօրեայ օդոյն պէս : Ահաւասիկ կարծեալ բարեկեցութիւնն ուսկից ընկերութիւնն զմարդ կը զրկէ բաղդէն առանձնաշնորհութիւն գտնող քանի մը անձանց առ ՚ի շահ : Աս բաներուս վրայ է որ կը ցաւիս :

— Ոչ , Պ . Տիւրրէ , պատասխանեց լէոնարտ . անզգայութիւն է վայրենութեան վիճակին վրայ անձկանօք ցաւիլը , այն աղատութեամբն հանդերձ որ կը շնորհէ մեզի :

— Ի՞նչ աղատութիւն , լէոնարտ . միթէ սովամահ չըլլալուն աղատութիւնը՝ երբ ձկնորսութիւնը ձախորդ և որսորդութիւնը անպտուղ ըլլայ , առանց մէկու մը գալուն օգնելուն որ լաւագոյն յաջողութեան մը սպասես կամ լաւագոյն օդոյ մը . զօրաւորագունէ մը կողովառելէն աղատ ըլլալդ՝ առանց մէկու մը քեզի պաշտպանութեան հասնելուն , կամ ամայի ընդարձակութեանց մէջ թափառելէն՝ ուր մտերիմ աչքի մը ամենսին չես հանդիպիր . և եթէ մարդ մ'ալ տեսնես՝ զու որսոյդ հետամուտ եղողն է : Ասանկ աղատութիւնը սոսկալի զերութիւն է . վասն զի այս վիճակին մէջ մարդս եղանակաց և բնութեան ամենայն զօրութեանց գերի է . ամենօրեայ կեանքը խաղալիկ է դիպուածոց : Այս է քու սիրած աղատութիւնդ որուն

կը կարօտիս : Ես ճանչցած օրինացս հպատակիլլ նախամեծար կը համարիմ, որ խնամակալ է միշտ զանոնք յարգողաց :

— Ես ալ հրամանքիդ պէս կը մոտածեմ, Պ. Տիւբրէ . բայց ասիկա արգելք չէ որ ընկերութեան մէջ շատ աւելի շահ ըլլայ հարուստին՝ քան թէ աղքատին : Գոնէ արտաքոյ ընկերութեան ամենայն մարդիկ հաւասար կ'ըլլան :

— Անսնկ կարծես, Լէոնարտ . կը կարծես որ մարդիկ բարբարոսութեան վիճակի մէջ ալ ծնանելով հաւասարապէս զօրաւոր՝ յաջողակ՝ հանճարեղ ու ճարտար կ'ըլլան : Միթէ ընկերութիւնն է որ զմարդիկ կորովի կամ տկար, գործունեայ կամ ծոյլ, խելացի կամ անխելք, անարուեստ կամ ճարտար, խոհեմ կամ անզգոյշ կ'ընէ : Միթէ ընկերութիւնն է որ զոմանս առողջ զայլս հիւանդ կ'ընէ : Ճանչցիր ուրեմն որ անհաւասարութիւնն ՚ի բնութեան է, և ոչ թէ ընկերութեան հետևանքն է :

Ընդհակառակն զիտես ինչ կ'ընէ ընկերութիւնը . մարդկանց իր ծոցին մէջ վայելած շահերն ու օգուտները հաւասարաշափ կ'ընէ, և բնութեան անհաւասարութեան նեղացուցիչ հետևանքները կը նուազեցնէ : Մէկ տեսակ անհաւասարութիւն մը միայն կը թողու որ ըլլայ, այն է մեր ՚ի ծնէ ստացած տաղանդաց, որոնց պտուղն ամենինս ալ կը քաղենք, և աւելի քան զայնս որոնց շնորհած է Աստուած :

— Բայց, Պ. Տիւբրէ, եթէ բնական վիճակաւ մարմնական կամ հոգեկան ձրիւք մարդիկ անհաւասար են, գոնեա իրաւունքնին հաւասար է բնութեան բերոց նկատմամբ :

— Այս, ճշմարիտ է . խոտոց վրայ իշաւունք ունին, որ ինքնաբոյս կը ծածկէ զերկիր, այլ ոչ նոյնպէս ցորենի՝ որ տեղ մը առանց մշակութեան չըուսնիր . ինքնեկ ծառոց տուած վայրենի պտղոցը վրայ, այլ ոչ նոյնպէս և համեղ պտղոց որք կատարելագործեալ տեսակներէ առաջ կու գան . ձկանց ու որսական էրէոց որոնք կը նան բռնուիլ, բայց ոչ

նոյնպէս մարդուս սեպհական երկրին մէջ ունեցած անասնոց վրայ : Ահա այս պէս վերածուած են մարդուս՝ երկրիս բերոց համբաւեալ իրաւունքները, կթոց ու ճարակաց, որսոյ էրէոց ու ձկանց նախնական իրաւունքներն, որոնց վրայ այնշափ կը խօսուի : Ո՞հ, մոռցայ . նաև ծառոց տերևներ կամ կենդանեաց մորթեր հագուելու, կամ ընդ ծառովք և անտէր գտնուած անձաւներու մէջ օթևաններու իրաւունքը կայ : Ահա այս է բնութեան ամենայն բերոց վրայ մարդկանց ունեցած նախնական իրաւանց սահմանը . որուն վախճանն է բացարձակ խեղճութիւն, և այնպիսի խեղճութիւն՝ որուն գաղափարը չտնինք մեր քաղաքականացեալ երկիրներուն մէջ :

Որպէս զի մարդիկ կարենան ըսելթէ ընկերութիւնը գէշ կարգաւորուած է, միշտ հարուստներու հետ կը բաղդատեն զիրենք, որ մեծ սխալմունք է : Բնկերութեան օգուտներն յարգելու համար, պէտք է մտքերնիս բերենք այն վիճակն յորում պիտի ըլլայինք՝ եթէ ընկերութիւնը չըլլար : Մեր երկիրներուն աղքատին ներքին վիճակը համեմատելով հարուստներուն զեղխութեանն հետ՝ անշաւշտ շատ խեղճ կ'երեայ . և սակայն եւրոպացի իշխանի մը բարեկեցութիւնը այնչափ աւելիչէ քան զդրանան և չորակեր գործաւորինը, քան որչափ որ կը գերազանցէ ասոր տունը քան զափրիկեցի ցեղերու գլխաւորին բնակութիւնը, որ զեռ. այն վիճակին մէջ կ'ապրի՝ որուն փափաքովներ կան :

— Բայց ասանկ մտածող չկայ, ըստ Լէոնարտ . յիմարութիւն է :

— Անշուշտ այս զիտմնենքն ունեցող չկայ . ոչ զի կը նայ խորհուրդ տալ որ այդ վիճակին դառնանք . և սակայն ահաւասիկ ուր կը հացընէ զմեղ ընկերութեան կազմութեանը մէջ փոփոխութիւն ընելը, եթէ իր պատճառած ահագին խեղճութիւնը չստիպէ իսկոյն զմարդիկ թողլու զիրս իրենց բնական ընթացքին : Գիտնանք նախատեսել առաջարկելէն առաջ փոփոխութեանց հետևանքը : Արդ ընդդէմ մեծատանց

եղած յարձակումներն ամենքն ալ մէկ յարձակման կը վերածուին, այն է ընդդէմ սեպհականութեան : Չեմ կրնար այսօր սեպհականութեան մեծ խնդրոյն միջամուս ըլլալ, զոր ժամանակաւ ըստ ամենայն մասին պիտի քննենք : Միայն կ'ուզեմ դիտողութիւն ընել տալ ձեզի որ սեպհականութեան վնասող ամենայն հարուած՝ կ'ըլլայ պատճառ վնասու երկրագործութեան : Վայրենի ազգաց ամենայն զարգացմունքն և անցնիլն 'ի քաղաքականացեալ կեանս՝ մշակութեան զարգացմունքէն կը ծաղին, և այս չիկրնար ըլլու առանց սեպհականութեան երկրի, որ ամեն մէկուն իրաւունք կու տայ ցանածնին քաղելու և հնձելու :

— Կ'իմանամ, ըսաւ լէոնարտ, որ ամենայն ոք ցանածը կը քաղէ, որ ըստ ամենայնի արդարութիւն է: Բայց ինչու համար կաոր մը երկիր միշտ մի և նոյն մարդուն կը վերաբերի . ինչու համար ուրիշ մը պիտի չիմշակէ զայն իրեն պէս :

— Ինչու համար, լէոնարտ . բայց միթէ առաջինը աշխատութեամբը երկրէն բերք ստանալ կարենալու համար՝ երկիրը չիմշակագործեց, յորմէ զուրկ էր առաջ . ինչու համար ուրեմն ուրիշ մը զինքն աշխատութեանը պտղէն պիտի զրկէ: Եւ դարձեալ այդ առաջին զրաւողն՝ ընկերութեան երախտագիտութեան իրաւունքն ստացած է . սպասահարկու եղաւ ընկերութեան աւելի բերք բերել տալով երկրին՝ քան ինչ որ կը բերէր լքեալ վիճակին մէջ: Օրինակի համար՝ մոտածեցէք հասարակութեան երկիրներն սեպհական կալուածատէրներու բաժնեն ինչ օգուտ ըրաւ . կանչ խաւ անբեղուն եղած երկիրները բեղնաւոր ու արգասաւոր ըրաւ :

Ընկերութենէ քաղած օգուտնիդ լաւ ևս ձեզի հասկըցնելու համար կը խաւրեմ զձեզ ամենուն ծանօթ գրքի մը որ կը կոչուի Պատահարք Ռոպէնսոն Քրիցոյէի: Ինչ խեղճ վիճակի մէջ ալ որ զտնուինք, բաղդատենք ինչ հանգամանաց մէջ որ էր Ռոպէնսոն իր կղզւոյն

մէջ, զուրկ յամենայնէ և ստիպեալ միայնակ ինքնին ամենայն պէտք եղածը ճարելու: Յիշեցէք որշափ օգնութիւն եղաւ իրեն նման խեղճ մէկ ընկերոջ մը գործակցութիւնը: Սակայն Ռոպէնսոնը ընկերութեան ամենայն օգնութենէն զուրկ չէր, վասն զի ազատեր էր յալեկութենէ վառօդ, հրացան մը, կացին մը, կտրոց մը, չուաններ, տախտակներ, երկաթ և ապրելու համար պարէն՝ ինչուան որ աշխատութեամբ նոր ոգեպահիկ ճարէր: Բանանք ուրեմն աչուրնիս 'ի լոյս և ճանչնանք որ ընկերութեան մէջ վայելից բովանդակութիւնը զոր կ'ունենան ամենայն անդամք՝ յանհունս գերագոյն է քան զայն որ առանձին ջանիւք մէկը կրնար ստանալ:

— Կ'իմանամ, պատասխանեց լէոնարտ, դիտողութեանցդ ճշգութիւնը . այլ եթէ մեր մէջը ալքատն անհուն դիւրութիւն ունի՝ քան թէ բարբարութեան վիճակի մէջ, ոչինչ նուազ ճշմարիտ է թէ հարուստը քան զաղքատն աւելի բարեկեցիկ է:

— Ցարակոյս չկայ, բարեկամ, որ հարուստը քան զաղքատն աւելի հանգըստութիւն կը վայելէ . բայց ասիկա ինչ բանի ապացոյց է . պարզապէս այսմթէ շահաւոր է հարուստ ըլլալը . ասոր համար է որ ամենքնիս ալ կը փափաքինք ճոխանալ ընչիւք և կը ջանանք այնմ համանելու . այլ անիրաւ չըլլանք ընկերութեան նկատմամբ :

Հարուստներն ընկերութեան մէջ բաժանեալ՝ որմնապատ դասակարգութիւն մը չեն կազմեր, ուր մտնալն անկարելի ըլլայ: Գաղղիոյ մէջ ամենքնիս ալ կրնանք դիւրաւ հասնիլ հարատութեան՝ առողջութեամբ, աշխատութեամբ, մանաւանդ տաղանդով, նախատեսութեամբ, խնայողութեամբ: Սակայն չափազանց ալ մենք մեզի փառասէր չըլլանք, վասն զի ամեն բանի ժամանակ պէտք է . բարեկեցութեան բաղձանք և յարատեսութեամբ կը հասնիք . յետոյ մեզմէ ետքը որդիքնիս լաւագոյն կ'ապրին, և լաւագոյն ևս մեր թոռունքը . վասն զի կը տեսնես՝ 'ի բաց

առեալ քանի մը քիչերը, ընտանեաց մէջ հարստութիւնը միշտ շատ սերնդոց գործ է: Զիս օրինակ առնունք:

Իմպապս այս աւանիս մէջ խեղճ երկրագործ մ'էր, որ աշխատութեամբ և խոհեմութեամբ տղոցն համար պղտիկ ստացուածք մը ձգեց. հայրս իրեն հետեղ եղաւ ու բարեկեցութեամբ մեռաւ. և ես իմ արուեստովս ճոխացուցի ստացածս: Ցեսաք դուք նաև աշխատութեամբ ՊՊ. Պերդրանի, Ցավոյի և Ցիւրուրի ընտանեաց բարձրանալը, և շատ ուրիշներն որ կրնայի ձեզի օրինակ բերել: Ծնդհակառակն՝ տեսաք բարեկեցիկ ընտանեաց իյնալը. ոտն առ ոտն ինկան նեղութեան, աղքատութեան և խեղճութեան մէջ. և Ծնչպէս հոն հասան: Շուայլութեամբ ու ծուլութեամբ. ոմանք ալ անկարգութեամբ ու անառակութեամբ. շատերը դժբաղդ եղան՝ դիտես, բայց ամենքն ալ իրենց վիճակը սխալմունքներով և նախատեսութիւն չունենալով ծանրացուցին:

— Ըստ ամենային ստոյգ է, ըսաւ ան ատեն՝ Միքայէլ. բայց եմէ ընկերութիւնը զամենքը չիկրնար հարստացնել, և մանաւանդ ծոյլերն ու շուայները, պէտք չէ որ տէրութիւնը աւելի օգնութեան կարօտ եղողներսւն վրայ մասնաւորապէս խնամք ունենայ:

— Բայց, Միքայէլ, միթէ ասանկ չեմ խօսիր տէրութեան հասարակաց օգտակար ըրած ամենայն ձեռնարկութեանցը վրայ, ինչպէս են կամուրջները, ճամբաները, պողոտաները, ջրանցքները, նաւահանգիստները, երկախթուղիները, վաճառանոցներն ու վաճառման հրապարակները, որոնք մեր գործոցն համար այնչափ օգտակար են և աղքատաց ու մեծատանց հաւասարապէս շահաւոր. այլ կը յիշեցնեմքեզի իրենց օգնութեանն ու մխիթարութեանն համար հաստատուած կերպ կերպ տեղերը, այսինքն են՝ անկելանոցներն, աղքատանոցներն, որբանոցներն, որ միայն աղքատաց համար են. յետոյ գրաւատունները, խնայողութեան արկղները, նախատեսութեան

մնտուկները, կենաց և ստացուածոց ապահովագրութիւնները, փոփոխակի օգնութեանց ընկերութիւնները, և այն ամենայն յատուկ կարգադրութիւնները, յօգնութիւն ընտանեաց, խնայողութիւն ընել տալու, և տնանկներն իսկ ՚ի վիճակ բարեկեցութեան հասցնելու. վերջապէս զայն ամենայն՝ որոնցմով ընկերութիւնը կը ջանայ թեթեցնելու իրենց վիճակին նեղութիւնը: ի վախճանի՝ միթէ տէրութիւնն ամեն տեղ դըպրոցներ հաստատած չէ, ուր աղքատը ձրի կը դաստիարակուի, որով յախտից ազատ կը մնայ, և սորվելովս ու կը թուելովը՝ մասնակից կրնայ ըլլալ ընկերութեան ամեն պատրաստած միջոցներուն: Բաէք ինծի, դաստիարակութիւնն ու կը թուելովը՝ այսպէս առատօնէն բաշխուելով, որոնցմէ մեծապէս օգուտ քաղելը մեզի կ'իյնայ, լաւագոյն միջոց չեն որ ընկերութիւնը կարենայ գործածել մարդկանց մէջ բնականապէս գտնուող անհաւասարութիւնները նուազեցնելու համար:

— Ասիկա անժխտելի է, ըսաւ վիէռէն:

— Դիտեցէք, բարեկամքդ իմ, վրայ բերաւ բժիշկը, որ անհաւասարութիւնը, որուն համար այնչափ գանգատ կ'ըլլուի, աւելի անողորմաբար զգալի է արտաքոյ ընկերութեան: Վայրենի վիճակի մէջ՝ որովհետեւ ամենայն մարդիկ մի և նոյն աշխատութեամբ պէտք է որ ապրին, բնական զօրութեանց տնկակից զանազանութիւնը՝ իրենց հայթհայթելիք վայելիցը մեծ զանազանութիւն կը պատճառէ: Ծնդհակառակն ընկերական վիճակը հրաւելք կը կարդայ ամենայն կատարելութեանց, ամենայն կերպ կերպ մարմնական և հոգեկան կարողութեանց, որոնք ամենքն ալ հոն օգտակար կ'ըլլան ու օգնութեամբ կը զօրանան, իրենց ըրած ծառայութեանն արմէքին համեմատ. այսպէս ընկերութիւնը կարելի եղածին չափ մարդկանց բնական անհաւասարութեանց դարմանիչ է: Արդեօք այս ալ իրաւ է:

— Տարակոյս չկայ, ըսին շատոնք։
 — Զամբաստաննենք ուրեմն ընկերութիւն յառաջ բերող, որուն հիմն մարդկային բնութեան մէջ է. ընդհակառակն ընկերութիւնն ամենայն ջանք կ'ընէ այն անհաւասարութիւնը նուազեցընելու համար, և հետզհետէ վախճանին հասնելու հետ է : Հարուսաններ կան . լաւ ևս իրենց համար, և կը յաւելում՝ լաւ ևս նաև ձեզի համար . եթէ ձեզի պէս անոնք ալ աղքատ ըլլային, միթէ գուք աւելի երջանիկ պիտի ըլլայիք . ոչ, ալ աւելի աղքատ պիտի ըլլայիք, զոր ժամանակաւ պիտի ապացուցանեմ : Սիրենք ուրեմն մէկզմէկ իրքեւ եղբարք և իրքեւ անդամք միոյ ընկերութեան, որուն պարտական ենք ամենայն ինչ :

ՌԱԲԵ

Կը շարունակուի :

Ս Ա Ր Դ Ք

(Տես Երես 41)

ԳԻՐՔ ՎԵՅՑԵՐՈՒՐԴ.

Սարդին վնասակարութիւնը . քոյնը .
 — Տարանտոլան և տարանտեան ախտ . — Այլ և այլ երեւյք և անոնց դարմանը . — Գայլասարդք¹ . — Թշնամիք սարդից .

(Շարունակութիւն և վերջ.)

Սարդին դժոխադէմ երեսոյթը ստոյգէ որ երկիւղ մը կ'ազդէ մեզի . խորշում մը՝ որուն շատ մարդ գժուարաւ կամամենսին յաղթել չիկրնար: ինչէն արդեզք առաջ կու գայ այդ խորշումը, այդ վախը . կերպարանաց խիթալի երեսոյթէն չէ անշուշտ . վասն զի ստէպ շատ աւելի այլանդակ երեսոյթ ունեցող էակներ կը չօշափենք առանց խորշելու: Շերամի որդը օրինակ մըն է, ինչպէս նաև ուրիշ

1 Գլ. Lycoses.

թիթուանց թրթուրներն . խեցեմորթմը, խեչափառ մը, պատենաւոր միջատմը, բղէզ մը մեզի խորշում չազդեր . միով բանիւ չենք վախնար այն տգեղ էակները չօշափել՝ որոնց համար չենք կասկածիր որ վասաիչ զէնք մը ունենան վրանին :

Սարդը ուրեմն կ'արհամարհենք ու կը վախնանք, վասն զի լսած ենք ու կը կասկածինք որ վասակար զէնք մ'ունի՝ թոյնը . կը զգուշանանք անոր խածուածքէն, վասն զի մահաբեր կը համարինք զայն :

Այդ մեր երկիւղը չէ առանց հիման, ստոյգ է . բայց միանգամայն այս ալ ստոյգ է որ այդ վախի կասկածը չափազանց է :

Բ

Սարդը թունաւոր է . թոյնը՝ զլսաւրագոյն զէնքն է իր անձին պաշտպանութեանը . բայց այդ զէնքը աւելի իր որսին համար կը գործածէ : վախկոտու վատասիրտ բնութեամբ, վախչելու համար միայն կարծես թէ արուած են իրեն այն երկայնապրունք թաթերը . ուր չիտեսնար իր որկորին պատշաճ պատառ մը, թունաւոր քսակը չիպարպեր . բայց եթէ երբ անհրաժեշտ սեպէ իր կեանքը պահպանելու :

Այդ թոյնը մասնաւոր քսակի մը մէջ կը թորուի, որուն տեղը ծնօտիկին մէջն է . այն կեռին վրայ՝ որով ծնօտիկը կը վերջանայ, նուրբ ճեղք մը կայ, ուսկից թոյնը վէրքին մէջ կը հոսէ :

Գլխաւորաբար միջատաց համար զօրաւոր է այդ թոյնը, որ զրեթէ անմիջապէս կ'անզգայանան : թէպէտ կան ալ մեծագոյն հասակաւ սարդք ոյք մանր թունոց ալ կը յանդզնին, կը յարձակին, կ'ըմրունեն . և խածուածքնին զրեթէ անմիջապէս անոնց ալ մահ կը բերէ :

Որչափ հիւսիսէն հեռանալով տաք կլիմաները մերձենանք, կը գտնենք որ սարդն ալ հետզհետէ իր աճման չափը կ'առաւելու, և անով թոյնին քանակն